

ՄԱՂԻԿ ՀԱՅՐԱԹԸ երկու ան-  
դամ կը հրատարակուի Զարեք-  
շաբթի և Շաբաթ օրերն : —  
Տարեկան բաժանորդագրութեան  
գինն է 100 զրուշ արծաթ : —  
Վեցամսեայն 50 : — Գաւառաց,  
համար 115 զրուշ : — Վեցամ-  
սեայ 60 : — Մանուցման տաղը  
5 զրուշ :

ԽՄԲԱԴԻԲ  
Մ. ԳԱՓԱՄԱՃԵԱՆ

# ԱՊԻ



## 40 ՓԱՐԱ

Ա Յ Ֆ Ա Յ Յ Յ Ե Վ Ս Ե Վ Ե Վ Ա Յ Ա Յ Ա Յ

## ՀԱՆԴԻՍ

## ՓԱՐԱ 40

ԲՈՎՈՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ  
Զեկոյց .— Ազգային .— Աւճեան Եղբարք մէկ  
նոր բարերարութիւնը .— Մաքըր զիւղ հըր-  
գեհին առթիւ .— Զմիւռնային լուրեր .— Մա-  
հագոյժ .— Նորովէպ՝ Գիշեր մը սալայտա-  
կաց վրայ (նախորդ թուէն) .— Մօտայի շա-  
բաթեթերթ .— Ասիէ անկէ .— Հիմակուան  
գործերը .— Դրացական քննութեանը մէջ .—  
Ժողովրդային առողջապահութիւն (Ոտքերը  
տաք պահելու միջոցներ) .— Տիկին բանդա-  
լոն (վիպասանութիւն) .— Մանուցմունք :

## ԶԵԿՈՅՑ

Այս չորեքշաբթի օր Տեառընդա-  
ռաջի աօնին պատճառաւ Մաղիկ Ա-  
հրատարակեցաւ :

Կը ծանուցանենք այս առթիւթէ  
թերթիս Խմբագիրն իւր այլ ոչ նուազ  
մէկ կարեւոր աշխատութեանը պատ-  
ճառաւ ժամանակ ունեցած չէ Ազգա-  
յին Տեսութիւն պատրաստելու և շա-  
րունակելու կարգ մը յօդուածները ,  
որոց հրատարակութիւնք կը մնան  
յառաջիկայ թուոյ :

Հետեւաբար այս աւուր թերթին  
մէջ գրեթէ քիչ մասնակցութիւն ու-  
նեցած է :

## ԱԶԳԱՅԻՆ

Ամեն. Ս. Պատրիարքն այս երեք-  
շաբթի օր Բ. Դուռը գնաց և անդ-  
բարձր . Մէծ-եպարքոսին յանձնեց այն

Տեղեկագիրը , զոր , ինչպէս յայտնի է ,  
Եկեղեցական Համագումար ժողովը  
պատրաստած էր , և խնդրեց որպէս  
զի բարեհաճի մատուցանել զայն առ  
ն . կ. Վեհափառութիւն :

Ն. Բարձրութիւն սիրալիր ընդու-  
նելութիւն մ'ընելով մեր Ս Պատրի-  
արքին՝ խոստացաւ կատարել զիւր  
խնդիր :

## ՎՈՅԵՄ. ՈՒՆՃԻԱՆ ԵՂԲԱՐԾ ՄԷԿ ՆՈՐ ԲԱՐԵԲՐԱՐՈՒԹԻՒՆ

Ազգային Բարերար Վաեմ. Ուն-  
ճեան հարազատք՝ Մաթուս և Արիկ  
էֆէնտիք իրենց բազմաթիւ բարերա-  
րութեանցը վրայ այս անգամ նոր  
մ'ալ կ'աւելցնեն , որ նոյնպէս մեծ  
գոհութիւն պիտի պատճառէ ընդհա-  
նուր Ազգին և ամեն բերան անշուշտ  
երախտագէտ զդացյամբ պիտի օրէնէ  
նոցա անունն , որ ազգային պարծանք-  
ներէ մին եղած է :

Թողունք այն անթիւ բարերարու-  
թիւնները զորս կ'ընեն գրեթէ ամեն  
օր և ամեն ժամանակ , որ մեծ մա-  
սամբ գաղտնի կը մնան — վասն զի կ'ը-  
նեն ոչ թէ ի ցոլց մարդկան այլ ճշշ-  
մարիտ բարեպաշտութեան ոգւով—  
յորս մեծ տեղ կը բռնէ փառաւոր վե-  
րաշինութիւնն իւսկիւտար Ս. Կարա-  
պետ եկեղեցւոյ , փուլթանք արծա-  
նագրել աստ նոցին Վսեմութեանցնոր  
բարերարութիւնը , որ է Ազգային Որ-

Որ եւ է նամակ կամ գրութիւն  
պետք է ուղղել .

Այս Արտօնատէր և Տնօրին  
ԱՆՏՈՆ ՍԱՐԱՑԵԱՆ  
Էպիփ Զապթիյէ ճատաէի  
նշան էֆ. Պէրպէրեանի Տպո-  
ւան :

Խմբագրութեան յանձնուած  
գրութիւննք ետ չեն տրուիր :

ԱՐՏՈՆԱՏԵՐ  
ԱՆՏՈՆ ՍԱՐԱՑԵԱՆ

բանոցի շինութիւնը , ոյր վասն 5,000  
Օսմ. ոսկի ծախք կը հաշուուի :

Այդ Որբանոցը պիտի կառուցուի  
Ազգ . Հիւանդանոցի հանդիպակաց  
արտին մէջ և Հիւանդանոցէն անջատ  
հաստատութիւն մը պիտի լինի :

Արդէն յայտնի է թէ Վաեմ. Արիկ  
էֆէնտիք Ազգ . Հիւանդանոցի վերաշի-  
նութեան գործին մէջ շատ մեծ գեր  
կը կատարէ նուիրելով անձանձիր խը-  
նամք , ազգեցութիւն և նիւթական  
ու բարյական աշխատութիւն :

Ազգային չորեքին Բարերարք նոյն  
հսկայ շէնքին մեծ աղոյն բաժինը ի-  
րենց վրայ առած են , այն է , Վաեմ.  
Մաթուս և Արիկ էֆէնտիք Ունճեան  
Որբանոցը , Ազնուա . Միքայէլ և Յով-  
հաննէս էֆէնտիք Յակոբեան՝ Յիմա-  
րանոցը , Ազնուա . Ս. և Ս. և Որդէ .  
Կիւլպէնկեան էֆէնտիք՝ Հիւանդարա-  
նը և Ազնուա . Տիկրան և Գրիգոր է-  
ֆէնտիք Կիւմիշկերտան՝ Ս. Փրկչէ  
մատուալ , և այդ շինութեանց ամբողջ  
ծախքը իրենց անձնականէն վճարելով:

Այս հաշուով , Ազգային Հիւանդա-  
նոցի վերաշինութեան ծախուց գրե-  
թէ կէսէն աւելին լիշեալ Ազգային մե-  
ծանուն Բարերարք ստանձնած են և  
կէսը միայն կը մնայ իբր բաժին Հայ-  
դիւրակեաց դարսոն :

Մեր համոզումն այն եղած է միշտ  
թէ մեր մէջ Ազգային Բարերարաց  
թիւը կը շատնայ օրըստօրէ , եթէ եւս  
քան զեւս աճի ազգայնոց սրտին մէջ

Երախտագիտութեան ոգին, որ շատ կարեւոր է մանաւանդ մեր բազմակարօտ Հայ-Ազգին համար.

Մաղթենք զի այս ոգին—որ յայտարար է ազնիւ սրտի և ազնիւ զգացմանց—աճի ու ընդհանրանայ, ոգի, որ խորհող գլուխներու յատուկ է և ոչ թէ խօսող լեզուներու :

Երբ —կարծեմ—Մեծն-Թիէր Ֆըրանսական ազգին համար կ'ըսէր՝ Շառ. հոգ ժւակներ պէտք են և ունե խօսող լեզուներ՝ անշուշտ դիւրին է մակաբերել թէ այդ բան մեր Ազգին համար ո՛չափ կարեւոր է :

Հստ մեղ՝ շատ օգտակար է որ կանոն և սկզբունք դնենք մեզի յարգել, պատուել և մեծարել այն ամեն Հայ-Մեծատունները՝ որ չեն անտարբեր առ Ազգն, առ Եկեղեցին և առ ազգատու:

Եւ այս օգտակար սկզբունքի հետեւանօք Հայ-Ազգը կունենայ տակաւին բազում Ազգային Բարերարներ :

### ՄԻԱՑԵԱԼԻՆ ՊԱՐԱՀԱՆԴԻՍԼ

Որպէս կը գուշակէինք, Միացեալ Բնկերութեան ի նպաստ Պարահանդէն անցեալ շաբաթ դիշեր խիստ փալուն կերպիւ տեղի ունեցաւ շնորհիւ Պատ. Կարդագիր Մասնախմբին. որ ջանք և աշխատութիւն չէր ինայած թէ բարեկարգութեան և թէ արդիւնաւորման :

Հասոյթն իբր 900 ոսկի է կ'ըսուի, որ պիտի աւելնայ այն նուելներով, զորս ի հարկէ պիտի զրկեն հեռաբնակ դիւրակեաց ազգայինք :

Այսպէս ուրեմն, յիշեալ հանրօդուտ Ընկերութեան Պատ. Տնօրէն ժողովը քաջալերեալ՝ պիտի շարունանէ եռանդեամբ իւր ջանքերը, յորում բնաւ չէ թերացած և մեծ ուշադրութիւն նուիրած է ու կը նուիրէ մղում տալու ի Հայաբնակ գաւառս կրթութեան տարածման գործին :

### ՄԱՔԸՐ-ԳԻՒՂԻ ՀՐԴԵՀԻՆ ԱՐԹԻԻ

Անցեալ գիշեր ի Մաքըր-գիւղ պատահած հրդեհին զոհ գացած է Մեծ. Տօրթ. Նահապետեան էֆենտիի տունն Հանդերձ կահ կարասեօք, ճոխ գը-

րադարանով և բժշկական գործիքներով :

Սակայն մխիթարական է տեսնել թէ գիւղին նշանաւոր ազգայինք գնահատելով յիշեալ համակրելի Տօրթէօրին հաւատարիմ և անշահամոլ ծառայութիւններն և փափագելով, սոյն դժբաղդ պատահարին առթիւ, ընդհանուր յարգանաց և համակրութեան ցոյց մ'ընել, ձեռնարկած են կարեւոր հանգանակութեամբ մը լցնելու համար իւր կրած կորուսուր :

Սոյն ազնիւ գործին գլուխ կը գըտնուին Ազնուա, Մկրտիչ էֆ. Անդրէասեան և Ազնուա. Պողոս էֆ. Քէլէկեան :

Կը համակրինք, և կը փութանք յայտնել մեր չնորհակալիքը անոնց՝ որ յղացան զայս վսեմ խորհուրդ :

Նաեւ, կը չնորհաւորենք զնահապետեան էֆենտի որ իւր ազնիւ բընաւորութեամբն արուեստին ճարտարութեամբը և գովելի խնամատարութեամբը կրցած է առ հասարակ բոլոր գիւղացւոց յարգանքն և համակրութիւնը վայելել :

Այս բան թո՛ղ օրինակ ըլլայ ամեն անոնց՝ որ հանրային օգաի ծառայող պաշտօն կամ արուեստ ունին ինչպէս են Եկեղեցականք, վարժապետք, բըժիշկք, և այլն :

Իզմիրի Ս. Ստեփաննոս Եկեղեցւոյ մէջ ալ հանդիսաւոր կերպիւ կատարուեր է Մբրոց Վարդանանց տարեգարձն, որոյ առթիւ Մեսրովգեան վարժարանի ուսուցիչներէն՝ Ասլանեան Այգապուր էֆենտին պատմական և նկարագրական տեսութիւն մը կարդացեր, և նորընտիր Տեսչին՝ Միքարեան էֆի մէկ ընտիր բանախօսութեամբը վերջացած է հանդէսն.

Իզմիրի Արեւելեան Ակումբը՝ որոյ անդամոց ամենքն ալ հայազգի են, անցեալ շաբժու Պարահանդէս մը տըւեր են, որոյ նկատմամբ միահամուռ գովեստիւք խօսած են տեղական լըրագիրը :

### ՄԱՀԱԳՈՅՃ

Մեր խորին ցաւակցութիւնը կը յայտնենք թոգաթլեան բարեհամբաւ Գերդաստանի անդամոց վասն այն կորստեան, զոր ունեցած է իւրեանց՝ Պետին՝ թոգաթլեան Մեծ. Մինաս է Փէնտիի մահուամբը .

Մինաս էֆէնտի ժամանակ մը ոեղանաւորական դասուն մէջ փալելէ յետոյ՝ վարեց կառավարական պաշտօններ :

Նաեւ, վարած է ազգային զանազան պաշտօններ և այս վերջին անգամ ալ Եէնի-գափութի թաղ. խորհրդոյ Ա-տենապետն էր :

Փորձառութեան հետ իւր վրայ միացուցած էր բարեպաշտութիւն, խոնարհամտութիւն, ազգասիրութիւն և սիրող էր առաքինական գործոց :

Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ երէկ մեծաշուք հանդիսիւ .

### ԳԻՆԵՐ ՄԸ ՍԱԼԱՑԱՏԱԿԱԾ ՎՐԱՅ (Եպրավէլ)

#### ՏԵՂԱԿԱՆ ՀԵՆԴԵ

Սոյն թախիծ իրականութեան հանդէպ արտասուաց հեղեղ մը խուժեց իւր աշերէն ոյք երաշտ մնացած էին ցայնվայր և .

— «Հո՛ս, ըսաւ, ձիւնին, անձրեւին տակ կը մեռնիմ ու տուն չեմ երթար այս գիշեր ձեռնունայն :

Փօխեց իւր կթոտ քայլերը, գարձաւ Եկեղեցւոյն քովի փողոցէն, խելացնոր գիտեց չորս կողմը, տուաւ ուսուն հացագործի մը փակ կրպակին և հանելով գրանէն լայն թաշկինակն սկսաւ լալ տղու մը պէս. ջանալով կոկորդին մէկ խեղդել հեկեկան քներն ոյք կը սլանային իւր հրատոչոր կուրծքէն. ոչինչ այնքան առաւել կազդէր իւր փշուած սրտին վրայ քան թոռնեկաց գիրախոռութիւնն: Զինքը լաւ գիտող մ'այն պահուն արբեցող մը պիտի կարծէր, բայց թշուառութեան գինովութիւնն էր այն որ գամած էր զծերունին հացագործին դրան:

Յանկարծ մի քանի քայլ հեռուն, տան մը ստորոտն նշմարեց երկու մանուկներ ոյց արտաքին կերպարանն

ցոյց կուտար թէ տանտիկին, հոգա-  
տար ձեռք մը փաթթած, պլորած էր  
զայնս և այնպէս ճամբայ դրած : Ան-  
հուն գորով մը զգաց տագնապեալ  
ծերունին և իւր արտասուաց մէջ ժը-  
պիտ մ'ունեցաւ ի տես այն մանկանց  
որոյ հայրն՝ ո՞ գիտէ՝ տկար ոմն էր  
իրեն պէս, ծե՛ր մը, բազդէ հալած-  
եալ մը: Սոցա մին փոքրիկ լապտեր  
մը կը կրէր ի ձեռին կապոյտ և կար.  
միր թղթերով զարդարուն, միւսը՝ ին-  
նամեայ աղջիկ էը, մի թմբուկ որ իւր  
մատանց ներքեւ խուլ խոպիւններ կար-  
ձակէր մահամերձ անձանց նման, դը-  
րան առաջ փոքր արձաններու պէս  
անշարժ կը քաշէին նոքա տան զան-  
գակն և արագութեամբ կերդէին :

«Այ Վասիլի Երեմէ»

Դուռը փակ կը մնար՝ կսպասէին  
վայրկեան մը, ներս կսնալէին բանալ.  
ւոյն ծակէն, կրկին կը քաշէին զան-  
գակը միշտ երգելով՝ ի զուր, ոչ մի  
ստնաձայն, ոչ մի շարժում բակին մէջ  
և՝ յուսահատ՝ կը բազիւէին ուրիշ գուռ  
մը—զանց առնով տնակներն յորոց  
տասն փարանոցին տեղ հայհոյանքներ  
կուգային դուրս—ու վերստին կեր-  
դէին նոր յոյսով, նոր ոգւով.

«Այ Վասիլի Երեմէ»

Իրենց երգը մերժ կ'ընդհատուէ՛ռ  
աղջկան չոր, խոպոտ հազով որ կար-  
ծես պատուելով մանկան թոքերը դուրս  
կը խուժէր կատաղութեամբ . յաճախ  
նէ թմբուկը կերկարէր իւր եղրօր նի-  
հար, սառ կտրած ձեռացը մէջ տաք  
շունչ մ'ուղարկելու ու կը զետեղէր  
զայնս անտրտունջ թեւերուն ներքեւ,  
ապա կերգէր կուլ տալով պաղ հովը,  
հեւալով և կեղծելով ձայնը զի չճանչ-  
ցուի ինքն իսկ կզգար իւր վիճակին  
ստորնութիւնն. խե՛զն տղայ, . . .

Յակոր աղա կը հետեւէր միշտ  
մանկանց . նոցա մուրալու ճարտարու-  
թիւնը, աշխոյժ ձեւերն և այն հասակ-  
նուն մէջ երգելու մեծ յարմարութիւն-  
նին մոռցւնել կուտային պահ մ'իրեն  
իւր ցաւերն ու միշտ ցնորական ժըպ-  
տով մը ուշ ի կուրծս կը գիտէր զայ-  
նըս, այլ երբ ինսամեայ աղջիկը ծաե-  
լով, ձեռքը կուրծքին վրայ դրած՝  
—ուր ճիւտղ մը մուտ գտած էր դոգ-  
ես—հազար ուժգին, հեւիհեւ, ո՞հ,

այն ատեն կաթիլ մը իւր աշերէն կը  
գլորէր սպիտակ ձեւան վրայ:

Հինգ ժամ արդէն շարունակ թա-  
փառած էին փոքրիկ մուրացիկք գիւ-  
ղին ձիւնապատ սալայատակաց վրայ .  
մտադրեցին տուն վերադառնալ լապ-  
տերը լի էր յիսուն վաթսուն տասնոց-  
ներով, շատ իսկ իրենց համար, Բայց  
հեռուն նշմարեցին մեծկակ տուն մը ,  
համակ ողողուն լուսերով. վերջին փորձ  
մ'ալ, յառաջացաւ. Ք. . . եանց ապա-  
րանն էր այն, աղքատներու գէմ միշտ  
բաց. Բաղխեցին դուռը և հինգհա-  
րիւրերորդ անգամն լինելով տկար ,  
յոգնած ձայնիւ երգեցին «Ա, Համեւն .  
Ներան իւօֆօնը մանկանց ձեռաց ներ-  
քեւ կը գուռար ու կարգելոյր իրենց  
ձայնը: Ուժգին զարկին դուռը և ուժ-  
գին վերսկան երգել. տասր փարա-  
նոցը մեծ ոյժ կուտար իրենց: Բաց-  
ուեցաւ կողմնակի պատուհաններէն  
մին և ապարանջաններով զարդարուած  
ձեռք մը պլորուած մի թղթի կտոր  
նետեց գուրս: Մանկանց երիցագոյնն  
լապտեր ի ձեռին խոյացաւ թղթին  
վրայ, խեց թուղթը գետնէն ու բա-  
նալով զալն արագութեամբ լապտե-  
րին լուսոյն դէմ:

— «Եթիաբէննօ, գոչեց հտապիտ շարժ-  
մամբ :

Փայլուն երկուքնոց մէջ այն զոր  
լապտերին մէջ նետեցին անպատում  
ինդութեամբ:

Պատուհանն՝ ուսկից դուրս եկաւ  
դրամն՝ շատ բարձր չէր գետնէն. տա-  
րեց տղեկին զարմանալի դիւրաշարժու-  
թեամբ իւր աջ ոտքը անցուց երկաթ-  
եայ վանդակին մէջ . և անտի սկսաւ  
դիտել տան ներքնակողմն. բնաւ իր  
ոյն չգրաւեցին այն ծանրագին գոր-  
գերն ոյք կը ծածկէին որմերը, ոչ  
ոսկեղէն արջանակաց մէջ առնուած  
իւղանկարներն, ոչ սկայ հայելիներն .  
ոչ ալ առաստաղէն կախուած լուսա-  
փիւռ ճառն, այլ մեծ հաճոյք կը պատ-  
ճառէին իրեն մանկանց խաղն ու խա-  
ղակիները, անվերջ զուարճութիւննե-  
րը. ինչ խոշոր կառքեր, մեծ ու փոքր  
գնդակներ, ներկի, կարկինի տուփեր  
ոյք ձեռնէ ի ձեռն ման կուզային .  
հապա սեղանն զոր արծաթեալ փոք-  
րիկ աշտանակաց մէջ հաստատեալ  
երփներաէդ մոմեր կը արժապատէին  
գիւրաւթեամբ՝ ցոյց տալով ամնհամար

միրգերն ու իռալաները ճարտար իմն  
շարուած փունջերու ներքեւ. ա՞հ ,  
քանիօն տարբեր էր այն իրենց աղքա-  
տիկ սեղանէն: Ժամ մ'ամբողջ թշուառ  
մանուկն անյագութեամբ դիտեց, զըն-  
նեց վանդակին ծալրէն սոյն առար-  
կայներն որ կը գիւթէին զինքը, անհուն  
հրապոյր մի կ'ընծեռէին իւր ամայի  
սրտին և հօ՞ն, պատուհանէն առաջ  
մոռնալով իւր յոգնութիւնն ու ըզգ-  
գալով կատաղի ցուրտն որ կը պրկէր  
իւր անդամները, մանկական քաղցրիկ  
ծիծաղ մը կը կրէր շըմանցը վրայ ,  
իբրու թէ մասնակից լինէր Զարուկին,  
Արթօնին, մեծատան մանկանց խաղե-  
րուն:

Շատ ուշ էր ժամանակն . մուրա-  
ցիկ տղեկն զգաց զայս իջաւ իւր տե-  
ղին նոյն ճարպիկութեամբ ու գնաց  
իւր քրոջ քով որ՝ լապտերը կուրծ-  
քին վրայ սեղմած՝ որմին ներքեւ կը  
ննջէր. ձայն տուաւ նմա, հին շալովն  
լաւ մը ծածկեց ուսերն, թմրուկն զե-  
տեղեց գլխուն վրայ ու քոյր ու եղ-  
բայրը սկսան հեռանալ Փողոցին ծայ-  
րը, մութին մէջ մարդ մը տեսան, հին  
հովանոցի մը յենած. և ձեռները դըլ-  
պանին մէջ: իննամեայ աղջիկն սուր  
ճիչ մ'արձակեց. իրենց ծնողըէն յա-  
ճախ լած էին գողի պատմութիւն-  
ներ ոյք նոյնհետայն մի առ մի եկան  
շարուել իրենց յիշողութեան առաջ .  
նա եւս գողի, ուսոււականի մ'երեւոյ-  
թըն ունէր. վախցան ու թողլով թըմ-  
բուկն ձեւան վրայ սկսան խոյս տալ  
գայլերէ հալածուող նպաստակաց նը-  
ման:

Այն անձն Յակոր աղան էր որ  
ուժգին սարսուռ մը կրեց իւր բովան-  
դակ մարմնոյն մէջ, լապտերին լուսով  
շալին ներքեւ թխորակ դէմք մ'էր  
տեսած խիստ ծանօթ իրեն, դարձաւ  
խկոյն փողոցէն և իւր թոքերուն բո-  
վանդակ ուժով գոչեց:

— «Արամ . . .

Իւր խոպոտ ձայնն արձագանք  
տուաւ մութին մէջ, երկու տղեկք  
կանգ առին սրտատրով: Ճերունին  
սահելովս այլթաքելով ձեւան վրայ կ'ըն-  
թանար անբացատրելի հետաքրքրա-  
նօք ու կրկին գոչելով:

— «Արամ . . . ուշ գետէն է. ուշ  
գետէն, ըստ քոյրն շնչառպառ:

Ու քոյլ և եղբայր փողոցին ան-  
կիւնէն անհետ եղան.

Ծերունին ոչ եւս կըցաւ ձայնել .  
շանթ մը գոգես որմին քամեց զինք .  
իւր թուներն էին այն մուրացիկք ոյք,  
աւազ, իւր հետ կանցունէին Կաղան-  
դի բերկրառիթ գիշերը սալաւատա-  
կաց վրայ:

### ԱՆՑՈՆ ԹԱՐԱԲՁԵՐՆ

ԼԵՒՆԻՇՆ ԷԴՅ ՊԵՍ ՏԵՐ

Մօտայի թերթ շաբաթական թիւը  
40 փարայ

Զերմովին կը յանձնարարենք մեր  
Հայ ընտանեաց մօտայի սոյն Բարիդ-  
եան թերթն, որ իւր յոյժ չտփաւոր  
գնոյն հակառակ, խիստ ճոխ պարու-  
նակութիւն ունի: Խւրաքանչիւր թուոյն  
մէջ կանանց և տղայոց զանազան ար-  
գուղարդերու բազմաթիւ պատկերներ,  
զանազան ձեռագործներու պատկեր-  
ներ, շաբթուան նորաձեւութեանց  
վրայ քրոնիկ մը, կենցաղագիտութեան  
դասեր ևն ևն:

Կը ծախուի կամուրջին գլուխը՝  
Ջրավաճառ Պողոս և Յակոբ աղաներու  
խանութիւ և Բերա. Կալաթա Սէրայի  
գէմի ծխավաճառին խանութիւն և ուրիշ  
տեղեր, ինչպէս նուեւ լրագրավաճա-  
ռաց մօտ:

Նարաթը 40 փարայով միայն ,  
ամեն ոք իւր ընտանեաց պիտանի և  
հաճելի նուէր մը կընայ ընել :

### ԱՍԿԵ ԱՆԿԵ

ԽՆԴԱԼ ՍԻՐՈՂՆԵՐՈՒ ՀԱՐԱՐ

Ճաշարանի մը մէջ :

Կարսօն:

—Հրամմեցէք, էֆէնտի:

—Ճաշացուցակին վրայ կը տես-  
նեմ Պօրտո 8 զրուշ:

—Այո՛, էֆէնտի:

—Եւ Պօրտո 40 զրուշ. ի՞նչ տար-  
բերութիւն կայ այս երկու գինինե-  
րուն մէջ:

—Էֆէնտի, 8ը 40էն հանեցէք:

—Եւ Պօրտո 40 զրուշ. ի՞նչ տար-  
բերութիւն կայ այս երկու գինինե-  
րուն մէջ:

«Մեծ. խմբագրապետ, հաճեցէք  
Զեր պատուաւոր թերթին միջոցաւ  
ծանուցանել Պ. Ա. . . ին մահը. եթէ  
սոյն ծառայութիւնը ձեզմէ խնդրելու  
համարձակութիւնը կառնում, պատ-  
ճառը աա է որ հանգուցեալը բազմա-  
թիւ բարեկամներ ունէր, որք անշուշտ  
ուրախ պիտի լինին իւր մահուան լու-  
րըն առնելով:»

—Է՛հ, նայինք, զաւակս, վերջին  
դրաւոր քննութեան մէջ աղէկ տեղ  
մը դրաւեցի՞ր:

—Այո՛, հայրիկ, վառարանին ճիշդ  
մօտն էի:

Երկալթուղւոյ երկորդ կարգի վա-  
կօնի մը մէջ անցեալ օր մարդ մը մեծ  
դժուարութեամբ խոշոր պարկ մը զե-  
տեղեց ծրարներու յատուկ տեղը:  
Կին մը, որ տակը նստած էր, ա-  
հաբեկելով երբ ըստա:

—Ա՛հ, Աստուած իմ, հապա թէ  
որ պարկն իյնայ՝ . . .

—Ապահով եղիք, աիկին, պատաս-  
խանեց մեր մարդը, մէջը կոտրելիք  
բան չկայ:

Հանրածանօթ վաճառականի մը  
գործերը յատ գէշ կերթան այս վեր-  
ջին ատեններու և սակայն կինը կը շա-  
րունակէ իւր շքեղ արդուզարդերը,  
մինչդեռ ամուսնոյն վրան գլուխը կըս  
կոի թափթափիլ:

Կիւրակէ օր երկուքն ի միասին  
փողոցը կը գտնուէին. երկու կեռա-  
րացի վաճառականք զանոնք տեսնե-  
լով:

—Նասր՛ շէ պու, ըստա մին, քո-  
ճասը օ քատար Փէնա կիյինմիշ, քա-  
րըսը օ քատար Քանթազիալը:

—Նաշմաեա հաճեթ եօք, պա-  
տասխանեց միւսը, մատամ քէնտի  
ժուռնաւը մուճիպիննէ կիյինմիշ, միւ-  
սիւ քէնտի անա տէֆթէրի մուճիպին-  
նէ:

Կին մը ամուսնոյն գէշ վարմանց  
գէմ գատ կը բանայ:

—Զեր ամուսնը զձեղ շատ սիրած  
է, սակայն կըսէ դատարանին նախա-  
գահը:

—Իրաւ է. պարոն նախագահ, մի-  
այն թէ ժամանակները փոխուած էն.

Ժամանակաւ երբ զիս չեր տեսներ,  
սիրտը կը զարնէր, հիմա ձեռքը.

Եարաթ երեկոյ Միացեալ ընկե-  
րութեանց պարահանդէսին մէջ պա-  
րոն մը կարգադիր մասնախմբին ներ-  
կայանալով.

—Կը կարծէի, էֆէնտիներ, կըսէ,  
որ ինձ ալ մրցանակ մը պիտի շնոր-  
հէք:

—Անակընկալ մը պէտք էր դուք  
ի՞նչ ըրիք:

—Անակընկալ. նոյն իսկ իմ գալս,  
որովհետեւ կենացս մէջ պարահան-  
դէս եկած չէի:

### ԲԱԹԱԲՈՒՅԹ

—Միւսիւ Վէնսան, տայկըն տալ-  
կըն նէ տիւշիւնիւեօրսուն:

—Սուս օլ, մօն ամի, վազ կէշտիմ  
պու պալոտան տա բարկենդանտան  
տա:

—Նէ օ հայր օլա.

—Նէ օլաճաք, կէշէն աքչամ պալօ-  
եա կիթոփիմ ճէպիմտէ պէշ լիրա վար  
ըտը պիր տամա եագայատը, շէօլէ  
պէօյլէ տէրիքէն. ճէպտէ պիր իւշինք  
գալմը, պարէ բարա պէնիմ օլսա:

—Պիրատէր կէնէ տուվա էթ, սէն  
ուճուզ գուրթուլմուշուն, կէշէն բա-  
զար ագշամբտա հայտէ պու ագշամ  
պէնտէ պանոնտ կիտէլիմ տէտիմ  
գալգտըմ կիթոփիմ ճէպտէքի օլանը  
հարճ էթափտէն սօնրա, պալօտա  
թիւքեան քօմշումու րասմ կէլիպ եիւզ-  
տէ եիրմի Փայիզ իլէ օն նպէշ լիրա  
իսթիգրազ էտիգ պալօտաքի պօրնարը  
թէմիղլէ յիպ տըշարը շըգտըմ:

### ՀԻՄԱԿՈՒԱՆ ԳՈՐԾԵՐ

Քանի որ Մեծ պտհէք մտած ենք,  
պարահանդէս երու գուները գոցուե-  
ցան, սուարէները գագրեցան, պարա-  
սէները կշտացան, ինչոյքները վեր-  
ջացան, գինովները սթափեցան, նը-  
շանուած աղիկներն առջի պատկի մը-  
նալուն վշտացան, վերջապէս հանէն-  
աէները մանի կանչելէ ձանձրացտն .  
հիմակ կնիկ էրիկ մարդ իրենց բաներ-  
նուն գործերուն զրաղած գիշեր ցո-  
րեկ կաշխատին ու կը տատին, օրա-  
կան պարէննին ճարելու և հանգիստ  
ապրելու համար:

Առոնց առուտուրին մէջ կոփւ մը վէճ մը ծագելու ըլլայ, առանց գատարան դիմելու, դատերնին իրենք իրենց մէջ կը լմացնեն, պակասութեան մը մէջ գտնուղը քանի մը օր եօլուղ կը լլայ և ֆալիմէնթօ ընողը պուճախ մը կը նստեցնեն. Առկէց զատ ինչպէս ուրիշ արհեստներ՝ նոյնպէս այս արհեստն ալ իւր կանոնները ունի. լանգնէի մէջ թուղթ բացողը երեք անդամ չվաստկած՝ ժողվը ված ստակը չկրնար վերցնել. վէնթէնի մէջ թուղթ տուղը քսանը մէկ բացողին պէտք է կրկինը վճարէ և թուղթերը ձեռքէն թողու. պաքարայի մէջ էեալիթէ պատահած ատեն պէտք է որ թուղթերը փոխուի, փուածի մէջ սէլիէվա գացող մը եթէ տուպլէի հանդպի, իուկոյն ինֆլուէնցայէ կը բռնուի, այս կանոններուն զանցառութիւն ընողը վարկը և համարումը կը կորսնցնէ: Այս առուտուրը սովորաբար մեծամեծաց տուները գիշերային այցելութեանց մէջ կը դառնայ, ինչպէս որ երեկ չէ առջի գիշերը Տափտիւտիւկ օղու Պարսամ աղային կատուն ցկնած ըլլալուն ելանք աշքիլուսի գացինք, ուր բաւական բազմութիւն մը ժողվը ված դտանք և հազարումէի թէմէն նիներէն մերջը հետեւեալ խօսակցութիւնը բացուեցաւ:

—Միւսիւ Փօրժ, պու կիւն բիացա դաշտանոր:

—Սօն դամբանատա վէրտիվէնաէն էնիյօրուտում 19—19 փարա ալը ճը վար ըտը:

—Եազըք, իքի պին թանէ իոթիլանսը վարը պօշ եարէ գափատը:

—Էյ նէ չարէ, հէփիմիզտէ օյլէ:

—Օ տէլիլ ամա հաստաքը մէսէլէսի նէրէլիրտէ գալտը:

—Աման թէժրի, կէնէ պաշլամալըն շու հասթալը լաֆընը աչմայա, այդը սրդութագը:

—Նէ՛ եափալը, մատմազէլ, սիզ օրտա այրը բառթի օլմուշունուղ, պիզէ տէ պէրիտէ պիր լափ լազը:

—Թրթը օ սիզին հաստագը լափը տա պարիթ օլուն, պաշգա լագը տու պարիթ օլուն, պաշգա լագը եօ՞դ մու:

—Էլմօն տուառ, պու սէնէ հա՞ն կը քէօյէ չըգմայա ֆիքինիզ վար:

—Շիտակը պիլմէյիզ ամա, պիզի հանքի աղանըն ֆիքրի Պօյածի գեղէ

կիթմէք տիր զէրէ պիզ հէր իժիր օրատա ալրշտը արթը, ել հավասըտա բէք կիւղէլ տիր:

—Աման դըզ գարտաշ, արթը Պօյանը քէօյինիւզ տէ եէրինտէ գալ սըն. պիր շէնլիյի եօգ, պիր կէօրիւշիւէնէք ֆամիլեա պուլամազըն, հէլէ օ քէօյին ճովէնուուրը, ցուցանը շէյ. պիր ելէնէնէք սէլիր եէրի եօգ, քէօյիւէն էն պայազը տըր: Վանքտա օթուրսան տահա էյի տիր:

—Մեղայ, սէնտէ Քաթինկօ տուտու, նիշին էօլէ օլուն, Քուումուտուն անլըմանլը պիր եէրտէ եօգ:

—Արթը շու պէշ ալթը աղանըն իսմինէ Քուուտու տէրսէնիզ, բէք կիւլէնէյիմ թութար պիզիմ պահճէնին աղանը աղանը օնտան չօգ տուր:

—Հեռու ըլլայ, անինչէնի լեզու, զահէր սանա ճուղապ եէթիշիր:

—Թագուկ, ոի՞զ հանկը քէօյէ չըդաճաքունը:

—Աղապամ, պու սէնէ Պէօյիւք տէրէտէ էվլէր բահալը տըր տէյի, Ատայա պիր ֆիքիրէնիյօր. հէմտէ ճանըմ, երքէքլէրիմիզէ տէ գուայլը օլուր: Բասքալ, պանա պիր սիկառ եաբ:

—Բառտօն Մատմազէլ, թիւթիւն բահայա չըդալը, սիկառ իքրամ էտէմէյուում:

—Ճօշմա. Բասքալ ճօշմա . . . շունտան պիր սիկառ վէր տէտիմ . . . հաթրընտա՞ տըր:

—Մատմազէլ կէչէն կիւնքի ափունթընը գառչըլը գառչըլը տըր պօւ:

—Էյլէմի . . . հօշունտու:

—Ախպառ, սահաթ տէուտիւ պուտու, շու պօշ լագըուտըլառը ֆէրազաթ էտին տէ ատամճըլայըն քէհատա պաշլայլը:

—Էյի տէտին լնտոնիկ, պիր լափա պաշլանտը մը, արթը սօնու կէլմէզ, բանգայը գուունտա հէփիմիզ էլէնէկիմ:

Այս խօսքին վրայ անմիջապէս թուղթին պանգան մէջտեղ բերուելով, խաղի թուղթերը հանեցին և կընիկ երիկ մարդ բոլորտիքը ժողովելով սկսան առուտուռի:

—Խաղը չսկսած, միւսիւ Բեթոփիդ ոտքի ելնելով. խաղացողներուն իմաց տուառ որ այս պանգային գործը կանիմիկ է անանկ անցած գիշերուան

պէս, կուղեմ, կուղես, կուղէ. անկառաք կուղէի, կուղէիր, կուղէր չպիտի ըլլայ:

—Քրաբառ զաւակ, օնու սէօլէմէյէ հաճէթէթ եօք, սէն քէհաթլառը քառըշտըրմայա պաք:

—Պաքըն բէշին սէօլէյիմ, եարըմ մէճիտիէտէն զիւատէ թութմամ, հայտէ պաշլաեօրում, հազըրմըսընըզ:

—Աճէլէ եթմէ գարտաշ, Բուզիկ՝ պիր իւզիւիւն վա՞ր մը:

—Գաթինտէ վար օնտան ալ:

—Տուտու՛ վրադ մէճիտիէ մը ունի՞ս:

—Բէօւնամօր շունիմ:

—Պօշ լախըրտը պէտք չէ. հիմայ կը վաստկիմ, կուտամ:

—Ծօ՛. խոշոր չունիմ. զահեր քեզի ճուրի ծան կուգայ կոր, իրեք ամրաէ խանութէն բարա մը առած շունիմ,

—Հաճի տուտու պաճախ մը ունիս:

—Պաճախ չունիմ ամա աղջիկ կուզես նէ տամ:

—Գիրգորը կուզէ կոր անոր տուր:

—Գրզ, գազանըրը, պէյ գայլուգ էտէր:

—Ույ, աս ի՞նչ քէօս թալէհ ունիմ, իրիկվընէ պէրի է, պիր տիւզիյէ կուտամ կոր:

—Էյ, ուզաթտըն արթըք, պու նէ թէրսիք պէ՛ շաքայ շուքայ, տէօթ պէ՛ լիրայ կիթտահ:

—Ալ հերիր է, Մարտիկ, իս առզ մի հաներ, ի՞նչ ես հասկեր տանալւէթ օյնէն. հեռու ըլլայ:

—Կնա պանըդ կըսեմ կոր քանի կը զուրցես կոր նէ տահա պէթէր թէրս կերթայ կոր:

—Ծօ՛ պարէ քիչ տիր քի ամենը մէյտեղ չերթայ:

(Գալ անգամ)

### ԴՊՐՈՑԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԵԱՆ ՄԸ ՄԷՋ

Քննիչը (կաղամար մը ցուցնելով).— Տղա՞ս, ասոր ի՞նչ կըսեն:

Աշկերտը.— Կաղամար:

Քննիչը.— Կաղամարին սեռականը ի՞նչ է:

Աշկերտը.— Չեմ գիտեր:

Քննիչը.— Չե՞ս գիտեր, ուրեմն վա՞յ, քեզ, որովհետեւ եթէ օր մը թաղիդ մէջ վարժարանին համար հոգաբար ձութիւն կազմել պէտք ըլլայ, չպիտի

կրնաս ընտրելի ըլլալ։ Ըսէ՛ տեսնենք, ի՞նչպէս կըլլան «մարդկութիւն», քաղաքավարութիւն» բառերուն դործիականները։

Աշակերտը—Զեմ սովորած։

Քննիչը—Ուրեմն թաղական ալ չը պիտի կրնաս ըլլալ՝ չիմայ թուաբանութենէն հարցում մը պիտի ընեմ քեզ, տեսնենք պիտի կրնա՛ս առեւտուրի մարդ ըլլալ։ Ենթագրենք որ Թաղ Խորհրդարանի մը մէջ Թաղ խորհրդոյ անդամները և մի քանի թաղեցիք գիշեր ժամանակ ժողովի նըստած ըլլանի Ատենապետին առջեւի գրասեղանին վրայ երկու մոմ վառուած ըլլայ, և վիճաբանութեան միջոցին՝ Ատենապետը թաղեցոյ ըրած երաւացի դիտողութեանց պատասխան չը գտնելով եթէ բարկանալ, նստած տեղէն վեր ցատկէ, մէկ մոմք մարէ, վառած քանի՞ մոմ կը մնայ։

Աշակերտը—Մէկ մոմ և Ատենապետ էֆէնտիին ներքին խանդիները կը մնան։

Քննիչը—Ներքին խանդի ի՞նչ ըսելէ, չը հասկցայ։

Աշակերտը—Երբ Թաղ խորհուրդը մի քանի թաղեցոյ հետ ժողովքի նստած ժամանակ, Ատենապետը առանց իրաւունքի բարկանալով և տեղէն վեր ցատկելով մոմք կը մարէ, անջուշ խորհրդարան գալէ առաջ իւր ներսի խանդիները վառած ըլլալու է։ Անցեալ գիշեր հայրս ալ ուշ գալով մոմք մարեց նէ, մայրս էկէնէ խանափիները վառեցիր անանկ եկա՞ր ըսաւ։

Անձնանա

\*\*\*

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԱՐՈՂՉԱՊԱՀՈՒԻՒՆ  
Ժ.

—

Ոռքերը տաք պահելու միջոցներ

Ի՞նչ միջոցներու, պէտք է դիմել որպէս զի մեր սաներն չը մսին այս ցուրտ և սառնաշունչ եղսնակին մէջ։ Ոտներու մսելին կը ծնին կարգ մը վտանգաւոր հիւանդութիւններ, յօդացաւ, թոքատապ, հարբուխ, լանժին, ակռայի ցաւ, ուղեղային կաթուած։

Աւա՛սիկ այն պարզ միջոցն զոր կը յանձնարենքմեր ընթերցողաց, կարելի եղածին չափ ստներն մաքուր

պահել, ամէն երեկոյ գաղջ ջրոյ մէջ թաթիսուած սպունգով մը մաքրել, ամէն կողմանէ գոց կօշիկի մը մէջ բուրդէ գուլպաներ գործածել,

Ի՞նչ դեր կը կատարէ բուրդը որոյ գործածութիւնը այնքան առողջապահական նկատուած է ձմրան մէջ եղանակին խստութեանց դէմ երկու դեր կը կատարէ նա բուրդը ոտներուն խոնաւութիւնը կը ծծէ և կը չեղոքացընէ զայն թոյլ չը տալով նորա շոգիացումն, բուրդը խոնաւութիւնն առնլով, տաք կը պահէ ոտներն, որոց հետ և թոյլ չը տար երբէք որ կենդանային ջերմութիւնը իւր հիւսուածոց մէջէն կարենալ դուրս ենել։

Եւ շատ անգամներ ըսած ենք թէ բուրդէ գուլպաներ գործածողաց հագածներն առաջին օրը բուրդը տաք կը պահէ, երկրորդ օրը նոյնպէս բայց յաջորդ օրերը ջերմութիւնը կը կորոնցնէ իւր զօրութիւնը և բուրդը սովորական բան մը կը լինի։ Այս երեւոյթն իւր պատճառներն ունի պէտք է միշտ սպիտակ և մաքուր գուլպաներ գործածել, որպէս զի ամէն օր զդանք մեր ոտներուն ջերմութիւնը եւ այս առողջապահական կանոնին այն ատեն հետեւած կը լինինք եթէ շարթուան իւրաքանչիւր աւուրց համար բուրդէ գուլպայներ որոշենք և զայնս գործածենք հետզհետէ սահմանեալ աւուրց մէջ։ Այս եղանակաւ մեր ոտներն միշտ ջերմ պիտի մնան, միշտ մաքուր և սպիտակ գուլպայներ պիտի գործածենք և թէ լուացքի գործողութիւնք անհամեմատաբար պիտի գիւրանան։

Փոխանակ մէկ գուլպայի՛ երկու գուլպայ եւս ներելի է գործածել, բայց այդ պարագային մէջ կանխաւ հարկ է պատրաստել կօշիկներուն ձեւըն ու ծաւալն, որովհետեւ երկու գուլպայիք կը գրաւեն մեծ ծաւալ մը և երբ կօշիկն նեղ լինի։ ոտքն պիտի նեղուի, արեան շրջանը պիտի ուղամուի, և հետեւաբար ջերմութիւնը նուազ պիտի լինի։ Այս անպատեհու մեր պիտի գիւրանան։

Թիւները յօյժ չափաւոր են. զի մեր գործարանի սկզբունքն է ձնդիթիթիին եկ ՀԱԻՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ։

\*\*\*—Փորձով գիտեմք և բնաւ տարակոյս չունիմք թէ յիշեալ ճարտարարուեստ ազգայնայն գործերէն մեծապէս գոհ պիտի ըլլան մեր ազգայինք, և այլ եւս իւրեանց այս կարգի պէտքերն հոգալու համար սիրայօժար պիտի գիմեն նոյն վաճառատուն և գործարանը, փօխանակ այլ տեղեր յաճախելու, մինչ սա վստահութեան ամէն պայման կ'ընծալէ իւր յաճախորդաց։

Մէծ Հաճառապանն և բարձարան լուսայի և այլ նէրնոց : Ալան համար նէր 16 դէմ է բէրենքէլու

## ՏԵՐ ԵՒ ՏՆՈՐԵՆ

### Յ. ԶԱԽՄԾԵԱՆ

Պատիւ ունի ծանուցանել արգոյ հասարակութեան թէ իւր վաճառատան մէջ կը չինուին և կը նորութուին կոտրած, միասուած, աւրուած եւրոպական ամէն տեսակ գործիք . ինչպէս կաղի կամ իւղի լամպաներ, աշանակներ, անկողնարանք, շիրինկաներ, տուշեր, սամափարներ և յախճապակեայ կոտրած որ և է նիւթեր, ըստ ամենայնի մաքուր, վայելուչ և նորէն աւելի հաստատուն։

Նաեւ, սոյն վաճառատան մէջ կը գանուին, եւրոպական ընտիր լամպաներ, աշտանակներ ընտիր տպակի խոզական կութիւնը միշտ կը գանգատի թէ չկան աստ կլօպներ . և ամէն տեսակ պարուիներ, մէկ խօսքով, լանպայի վերաբերեալ ամեն բան, ինչպէս նաեւ պանեօ և չինկոյէ լուացարաններ և տուշ ընելու համար պէտք եղած ամէն կերպ գործիք։

Գիները յօյժ չափաւոր են. զի մեր գործարանի սկզբունքն է ձնդիթիթիին եկ ՀԱԻՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ։

\*\*\*—Փորձով գիտեմք և բնաւ տարակոյս չունիմք թէ յիշեալ ճարտարարուեստ ազգայնայն գործերէն մեծապէս գոհ պիտի ըլլան մեր ազգայինք, և այլ եւս իւրեանց այս կարգի պէտքերն հոգալու համար սիրայօժար պիտի գիմեն նոյն վաճառատուն և գործարանը, փօխանակ այլ տեղեր յաճախելու, մինչ սա վստահութեան ամէն պայման կ'ընծալէ իւր յաճախորդաց։

Օ՞ն ուրեմն, գիմեցէք անդ և փորձեցէք։

## ՀԱՅ ԹԷԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՊԱՀՃԵ ԳԱՓՈՒ

ՃԵԼԱԼ ՊԵՅ ԽԱՆԻՆ ՏԱԿԱՅ  
Յիշեալ վաճառատան մէջ կը գտնուին ամեն տեսակ խիստ ընտիր և բարմ թէյեր

որ յատկապէս բերել արուած են Զինաստանէ, ձավայէ, և Հլանտայէ:

Այս վաճառտունը որ հաստատեալ է մի քանի տարիէ հետէ, իւր ուղղութեամբ, պատուաւորութեամբ և անխարդախ գործառնութեամբ մնծ անուն և համբաւ կը վայելէ աստ և թէ գաւառս և ունի խիստ բազում յաճախորդներ:

Վաճառտունք կը լինին մեծաքանակ և թէ փոքրաքանակ պինկը շափաւոր են:

### ՅՈՎԵԼ Կ. ԿԱՐԻՆԵԱՆ

Գետեր վե հանոս ու բանական

Մէջիւր տէրօ Ֆընտըգլըտա Գէրէսթէնի սօգաղը տէրիզ սահնինսէնէ 13 նիւմէր իլէ միւրաց գամ օլուայ պու տէ Փամ մատէն սօպալար իլէ գուղինուր իշին ստիկէր քէսմինրէրտ ն տահա է հավէն վէ դաեւէթ տան անազլո գոգ քէսմիւրիւ կէթիրիմիշ տիր. վէ ալա ինստէն մանկալ քէսմիւրիւ. վէ սօպա վէ չսամաշըր իշին տախի մ. խ սուս քէսիմիշ տէւա ստուն փիրուիսթ խտիմէքտէ տիր: Աէ չէ զամալք նիշի վէ նթաշըր վէ Ֆէրիքէօիւ էհամի սինէ պիր սուհուէթ օլուագ ի ին. Բանկայիմիտէ Պիւեիքաէրէ ճատտէսին տէ համեմամ գարշընտա 46 նիւմէրօ իլէ միւրաց գամ պիր շիւպէն քի շատ ինիմշ օլուաղու բաղադինու էհալինէ իւան ոլունուր:

— 171 —

— Ատիկայ շատ ցամաք կ'ինայ, ուրիշ անուն մը :

— Կին կ'անուանենք :

— Այդ ալ մեր նպատակը ճշդիւ չի բացատրեր :

— Նոր Խուշկուանէն կը դնենք :

— Այն ժամանակ պիտի կարծեն թէ կրոնական հանդէս մըն է :

— Գեղջոն Սեւն Լըտէրը կ'ըսենք :

— Այդ ալ չըլար աւելի լաւագոյն մը :

— Բայց նախ և առաջ այս լրագրին վրայ ինչ գունով պատեան պիտի անցունենք. այս ալ կարեւորագոյն խնդիր մըն է. նախ ժողովուրդն աչքէն բռնելու է. ուրեմն մեր թերժին այնպիսի պատեան մը կուզէ որ հրապուրէ ու ուշադրութիւն գրաւէ :

— Եթէ ինձ հարցնէք. դեղին պատեանը յարմարագոյն կը սեմ :

— Կը կարծէք. էրիկ մարդիկ հաշտութեան նշան մը պիտի նկատեն զայդ :

— Այն ատեն կարմիր կը պատենք :

— Կարմիրն ըսդհանուր եղած է :

— Կապոյտ ուրեմն :

— Դէշ չէ. կապոյտ պատեանը աչքի լաւ կ'երեւայ, ուրեմն. տիկնայք, կապոյտ պատ-

### ՖՈՐԹՈՒ ՆԱ

ԱՆՕՆԻՄ ՈՒՄՈՒՄԻ ՍԻԿՈՒՐԹԱ  
ԳՈՒՄՑԱՆԵԱԾԸ

686 ու Պէրլինրէ նէկուկս օլունմուշ դպր 1845 առ Տէսութորքա նէկուկս օլունմուշ դպր  
ՍէրՄԱԵԼ 1,875,000 ՖՐԱՆԴ ՍէրՄԱԵԼ 3,750,000 ՖՐԱՆԴ  
ԻՀԹԻԵԱԸ ԱԳՃԵՍԻ 1,337,500 , ԻՀԹԻԵԱԸ ԱԳՃԵՍԻ 3,099,367. 15 ՖՐ.

Տէրուտատէթ բիաչասընտա պիրլէմիշ ու ան իշպու սիկուրթա գումբանեալարը. քէֆալէթի միւթէգապիլէ իլէ հէր նէփ էմթատ վէ ալէ կրուբուարընը, տէնիլ, նէհը վէ գարա նազիւեաթը թէհլիքէլէրինէ գարշը կայէթէ ֆա եփտէպաշխ շէրաեիթ իլէ սիկուրթա իտէրլէր:

### ԱՆԶԻԱԹԻՇԵ

ԵԱՆՂԵԼՆՈ. ԳԱՐԵԼ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱԾԸ

1874 առ Հանդուրէկու նէկուկս օլունմուշ դպր .

ՍէրՄԱԵԼ 3,750,000 ՖՐԱՆԴ  
ԻՀԹԻԵԱԸ ԱԳՃԵՍԻ 600,000 ,

Իշպու սիկուրթա գումբանեալար, հէր նէփ էմլաք վէ չշեաեր, անպար վէ մաղազա աէրոււնլէրինտէքիէմթասենը, էն զինատ ֆակիտ պախչ շարթլար իլէ սիկուրթա իտէր: Թափիլի մալիւմաթ ալմագ իսթէհնէր, պալէտուէ զիքր օլունան իւչ գումբանեալարըն և մուումի մասլահամթ կիւզարը պուլունան իսթան պօլուա Պահչ ոգաբու սունտա Բասիմ բաշա խանդնտա նիւմէրո 13 վէ 14 առ ՏԻՐԱՆ Ս. ՄԱՆՈՒԿԵԱՆ էֆէնտիէս միւրահութ իթմէկէ տավէթ օլունո,

— 168 —

Կին կրասույեէ, ի՞նչ նիւթի վրայ պիտի խօսիք :

— Նորաձեւութեան վրայ յօդուածներ պիտի հրատարակեմ :

— Բայց նորաձեւութեան բազմաթիւ թերժեր կան արդէն, որք կարող կիներու կողմանէ կը խմբագրուին :

— Այսու բայց նորաձեւութեան վրայ որչափ շատ խօսուի այնքան կարեւորութիւն կը ստանայ թերժը. ասոր համար՝ նորաձեւութեան յօդուածներն անհրաժեշտ են մեր լրագրին համար .

— Թող այնպէս ըլլայ. դուք, տիկին վէսրիւս :

— Ես վէպ մը պիտի գրեմ անգլիական ունով :

— Եատ լաւ: Եւ գուք տիկին Տիւդոնոյ :

— Ես գիրութեան վրայ պիտի ճառեմ, այսինքն այն առաւելութեան վրայ զոր ունի կինը մարմնեղ ըլլալով :

— Ատիկայ անլուծելի խնդիր մըն է, տիկին գուեց նիհարն Օլիմբիատ. ես ալ ընդհակառակն կը պնդեմ թէ կինն աւելի գեղեցիկ է իր փափուկ նիհարութեանը մէջ :

— Տիկին, էրիկս շատ անգամ կ'ըսէր ինձ

# ՖՈՒՆԳՖՈՐԹՈՒԱԶ

**ՏԵՇԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ**

05. մաեէ Փրանդ 0,250,000

հմիետթ ազչէսի Փրանդ 1,270,000

Մէզքիւր գումբանիա տէնիզ գաղալարընա գարշը վարժարտա վէ կէ-միւրտէ եիւքինիէն մալէրի, վէ քէզալիք բօմթա իտարէլէրինէ թէսլիմ օլունան միւճէլէրաթ վէ եախօտ պանդնօթ էվրագը զաեէթ էնվէնիեէթ վէ սուհուլէթլէ սիկուրթա իտէր:

Պու ճիչէթլէ մէպալիզի քիւլինէեի սիկուրթա իտէպիլմէք իշին իշպու գումբանիա էլլորատա 13 թանէ պիւեիւք սիկուրթա գումբանիալարըլա պիրէշմիշ տիր: Պունլարըն թէքմիլ սէրմաեէ վէ իհթիեաթ ագչէսի 100,000,000 ֆրանդը կէչէր.

Էքմիլ Թիւրքիա աճէնթէսի

## ՀԱՄՊՈՒՐԿ ՄԻՒՆԻԽ ՊԻՐԼԵՇՄԻՇ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐԾԸ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Մէրմաեէ

Իհթիեաթ ազչէսի 1888 Յունիսէ գատար

Սէնէփի իրատ 1888 Յունիսէ գատար

Փրանդ 8,000,000

Փրանդ 4,817,262

Փրանդ 10,069,700

Մէզքիւր գումբանեալար տէբօզիթօլար վէ խանէլէր վէ անլէր իշինաէ պուլունան մալէր վէ մօպիլեալարը զաեէթ էնվէնիեէթ վէ սուհուլէթլէ, թէէմինաթլ գավինէ թահթընտա օլարագ սիկուրթա իտէրլէր:

Խոթանպոլ աճէնթէսի

Խոթանպոլ, Պահճէ-գարու, Եօրկիատիս խան ԳԱՐՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՑՈՒԻՐ

Մալիւմաթ.-—Շիշքէթլէրիմիզին Տէրիսատատէթ պանքէրլէրի պուլունան ներսէսեան Բէտէր վէ Մախտումու էֆէնտիլէր: Հիսապը կէօրիւլմիւշ, վէ միւտիրիեէթի ումումիեէ թարաֆընտան թաստիգ օլունմուշ հէր կիւնա զարար ու զիեանը թազմինէ թէմամիլէ թալիմաթ ախզ իլէմիլէր տիր:

# Ա. ՊՈՒՐԱԿ

— 169 —

Թէ միսը ոսկորէն նախապատիւ է:

— Կը խնդամ ձեր ամուսնոյն գաղափարին վրայ. ասկէ զատ, ինձ կը թուի թէ կարի անպատշաճ է հոս դալ ու լիշատակն էրիկ մարդոց գաղափարները:

— Բաւական է, տիկնայք, բաւական, գուշեց Սէզառին, խնդրէն չի շեղինք: Մին թող գիրութիւնը պաշտպանէ, իսկ միւսը նիհարութիւնը Անցնինք ուրիշներուն:

— Ես երածշտութեան վրայ պիտի ճառեմ:

— Ես ալ նկարչութեան վրայ:

— Ես ալ, ըստաւ տիկինն Պուլառ, այն մեծաբայլ յառաջդիմութեան վրայ զոր վարսայարդաք ժամանակէ մը ի վեր կընեն մաղերը շտկելու արուեստին մէջ:

— Այդ ամենը բնաւ առնչութիւն չունի այն նորագոյն գաղափարաց հետ, զորս կուզենք հռչակել աշխարհի առջեւ:

— Ես լաւ անուշեղէններ պատրաստել գիտեմ. ասոնց պատրաստութեան եղանակը պիտի բացատրեմ:

— Բայց, սիրելի բարեկամուհիս, կաղացեմ, անուշեղէններուն խօսքը գոցենք. խընդրէն բոլորովին կը շեղինք:

— Ես պիտի խօսմ գուսէ հագնող էրիկ մարդոց ծաղրելի ըլլալուն վրայ:

— 170 —

— Անոնք ալ իրաւունք պիտի ունենան մեր բանդալոն հագնելուն վրայ խօսելու:

— Եթէ մենք բանդալոն կը հագնինք, ամօթխածութեան համար է, մինչդեռ էրիկ մարդոց գուսէ հագնիլը պչըողութեան, կամ իրենց մարմնոյն տձեւութիւնը պարտկելու համար է:

— Էրիկ մարդոցմէ ոմանք կարմիր ներկ ալ կը քսուին եղեր, իրա՞ւ է:

— Անկարելի է այդ. ո՞ւր պիտի քսեն:

— Կարծեմ այտերնուն վրայ, որպէս զիթարմ գոյն մը ունենան:

— Ասոնք աւելորդ խօսքեր են, տիկնայք. Ես կը համարձակիմ ազդարաբել մեր պատուաթան հրամանատարուհւոյն որ նախ և առաջ հրատարակելի լրագրոյն անուանը վրայ, մտածելու ենք. ասիկայ կարեւորագոյն թընդիր մըն է:

— Այս, իրաւունք ունիք, վասն զի շատ անդամ անունէ մը կախումն ունի հրատարակութեան մը յաջողութիւնը:

— Ուրեմն թէ կծու և թէ նրբամիտ անուն մը վնտուելու ենք:

— Փնտուելու հարկ չկայ, ըստ տիկին Ֆըլամպառ, Անկիւսնեաց թերեւ պէտք է անուանել: